

նեմք այն բարեխնամ Վարիչը , այն ամենակարող Խակը , որ հասցց զմեղ յայս որ բարեթատիկ . այն շնորհակալ պէտք է մնիմք ՚ի նմանէ՝ որ ահա նոր տարի մի եւս կը պարգևեւէ մեղ բարեգործութեան համար :

Արդ՝ վերջացնելով խօսք , համայն մարդկութեան հետ կը մազթեմ և ես Շնորհաւոր նոր բարի և բարի խղճներ :

1873 Յ-Ն-Հ-Ր 1. Պօղոս Յ-Ի-Բ-Ե-Ն
յԵՐ-Ա-Դ-Հ-Յ-Ց-:

Չ-Ա-Կ-Գ-Գ-Ա-Լ-Ե-Ջ-:
Ա-Հ-Յ-Ջ-Ա-Մ-Վ-Ա-Ր-:

ՀՐԱՒՆՔ ԱՌ ԵՐԵՍՓՈԽԱՆՍ ԵԽ ԿԱՐԴ ԽՆԴՐՈՑ

Ամբողջ երեք տարի է , որ միշտ և շարունակ լրագրաց մէջ կը կարդամք երեսփոխանաց ուղղեալ Հրաւեկը և խրժ խնդրոց , առաջնայն մասին ասելիք չունիմք . խակ երկրորդին գալով կը զարմանամք նախ որ գրի թէ միշտ մի եւնայն խնդիրներն են , ոչ կը պակին , և ոչ կ'առաւելուն : Ի հարկէ ասիէց ուրիշ բան մը ըլ հետեւիր , կամ այն է , որ այդ խնդիրներն խիստ ծանրակշեռ խնդիրներ են , որոց յուծումն երկար ժամանակի կը կարօնի . և կամ յրեսփոխանական ձողովի փոխանակ իւր ատեանը ներկայացած խնդիրներու վերայ ուշադրութիւն դարձնելով շուտով լուծելու և վերջացընելու , վայրապար ժամանակ կը վատնէ ազգին կեանքէն բառնալով ՚ի շնորհս անձնականութեան , ՚ի շնորհ փառափրութեան , ՚ի շնորհս այս անհատին : Երկրորդ՝ երբեմն կը տեսնեմք , որ խրժ խնդրոց կամ բոլոր մինչ գլուխութեան վերաբեր գլուխութեան մէջ մը մասնաւու շնորհ այսպիսի գաղտնիք մը խմանալու . պամփետեւ խնդրոց խրժ ամենակարող խակըն կը հասկանայ , որ կամ կրից արդիւնք է , և կամ զօր չեմք ուղեր տաել երեսփոխանք ամենեւին բան մը չեն խմանար և գատաղութիւնն առնելու կամփադրութիւնն է , այլ բուն խնդիրներն են :

Եթէ մէք երեսփոխան լինէինք , և կամ մասնաւոր իրաւունք մը ունենայինք յրեսփոխանական ձողովց կարդ խնդրոցը պատրաստելու , ներկաց կարդ խնդրոց ՚ն պէս չեմք պատրաստեր . այլ հետեւեալ կերպով : Վմենէն առ աջ փոխանակ կրնակի Վ Ե-Ն , կրնակի ու յարաբերութիւն Դ Ե-Լ- , կամ սէինք :

Ա . ՊԱԼԱՃԵՆԻԱ ԵԽ ՀԱՄԱՐԱՏՈՒՈՒԹԻՒՆ ԿԱՐԱԴԱԿԱՅԻ :

Բ . Վ-ԶԳ-Ա-Յ-Ի-Ն Դ-Ա-Ս-Տ-Ա-Ր-Ա-Կ-ՈՒԹ-Ի-Ւ-Ն :

Գ . Վ-ԶԳ-Ա-Յ-Ի-Ն Ե-Մ-Տ-Ա-Կ-Ա-Ն Վ-Դ-Ց-Ա-Կ- :

Դ . Վ-ԶԳ-Ա-Յ-Ի-Ն Բ-Ա-Ր-Ա-Յ-Ա-Ն Վ-Դ-Ց-Ա-Կ- :

Ե . Ե-Կ-Ե-Ր-Ե-Ց-Ա-Կ-Ե-Ն-ՈՒ-Թ-Ե-Ա-Ն Բ-Ա-Ր-Ե-Կ-Ա-Ր-Գ-ՈՒ-Թ-Ի-Ւ-Ն :

Զ . Ա-Կ-Մ-Ա-Ն-Ա-Դ-Ր-Ո-Ւ-Ե-Ա-Ն Ի-Ն-Զ Ի-Ն-Զ Յ-Ո-Ւ-Ա-Ն-Ե-Ր-Ո-Ւ Ս-Ր-Բ-Վ-Գ-Ր-Ո-Ւ-Թ-Ի-Ւ-Ն . փոխանակ Ա-Կ-Ե-Ն-Ա-Ն-Ե-Ր-Ո-Ւ-Թ-Ի-Ւ-Ն վ-րայնութիւն :

Ա . Պ-Ա-Լ-Ա-Ժ-Ե-Ն-Ի-Ա Լ Կ-Ա-Մ-Ա-Ր-Ա-Պ-Ո-Ւ-Ն-Ե-Ր-Ո-Ւ-Ն-Ի-Ա-Ր- Ե-Ր-Ե-Վ-Ի-Ա-Կ-Ա-Ն-Ո-Ւ-Թ-Ի-Ա-Ն- պարտաւորութիւնն և միանդամայն իրաւունքն է պահանջել կաթողիկոսէն , որ Պարսմէնիայի մասին , զօր Վ-Զ-Հ-Ի-Ն Ե-Ր-Ե-Վ-Ի-Ա-Կ-Ա-Ն-Ա-Կ-Ա-Ն Ձ-Ո-Ղ-Ո-Վ-Ի մէրժեց 66 ին և նոյն ինքն կաթողիկոսը իւր ընտր-

ուած միջոցին յանձնառաւ մերժել, և
միանդամայն խստացաւ, որ իւր ա-
թօռը հասնելուն պէս իւր յանձնա-
ռութիւնը արդեամբ ՚ի գլուխ տանի.
մինչեւ ցարդ ի՞նչ լրաւ կաթողիկոսը
այս մասին . զցա պահանջել կաթողի-
կոսէն Շրեափախանութեան իրաւուն-
քըն է . իսկ պէտք եղած տեղեկու-
թիւնքը տալ լ . կաթողիկոսին սրբա-
զան պարաւորութիւնն է . Ազդ .
Շրեափախանութեան իրաւունքն է պա-
հանջել կաթողիկոսէն, որ մինչեւ ցարդ
կամմասնաւորապէս ոռուատբնակ Հա-
յոց բարեկարգութե և յառաջադի-
մութեան համար, և կամ ընդհանուր
Հայ աղքութեան համար ի՞նչ օգտա-
կար ձեռնարկութիւնք և ի՞նչ ազգօ-
գուտ ձեռնարկութիւնք կատարած
է . և այս մասին պէտք եղած բա-
ցարտութիւնքը Վ էհ . կաթողիկոսին
նուիրական պարտաւորութիւնն է :

Բ . Վագոնին Շառադիտականին - Շր-
եափախանութե պարտաւորութիւ-
նըն է իւր մատքրութիւնը այս մաե-
նակարեւոր և կենսական խնդրոյն վե-
րայ դարձնել, յառաջ տանել ազգա-
յին դաստիարակութիւնը . վասն զի
դաստիարակութեամբ կը կատարուի
ազգի մը վերաշնութիւնը կամ վե-
րակենդանութիւնը . Շրեափախանու-
թեան պարտաւորութիւնն է այս մա-
սին պէտք եղած օրինաւոր պաշտօ-
նեայք պատրաստելու միջոցներուն
վերայ խորհիլ և ՚ի գործ գնել Վ երջա-
տիս պարտաւորութիւն ունի կրթու-
թեան և դասախարակութեան ծա-
ւալմամբ զ ցրը իւր արդի վտանգա-
ւոր և աղբասախիթ կացութենէն
փրկւլ : Ասած եմք, որ կրթական խոր-
հուրդ կազմուած է . սակայն չեմք
գիտեր թէ՝ ի՞նչ կընէ, նոր տեղեկա-
գիր կը պատրաստէ . թէ իւր նախար-
դին պատրաստած տեղեկագիրը գոր-

ծագրել կը ջանայ : ՚Այնպէս չեմք գի-
տեր, որ երեսփոխանակ ժաղովն նա-
խորդ կրթական խորհրդոց տեղեկագր-
ը վերայ ի՞նչ խորհեցաւ և ի՞նչ որո-
շում ըրաւ . Ասած եմք ուրիշ անդամ
կրկին կասեմք, թէ՝ որ և իցէ պաշտօ-
նէութեան մէջ յառաջադիմութեան
արգելառիթ զրութիւն է, իւր նա-
խորդին շինածք քանդելով կրկին ՚ի
հիմանց սկսիլ :

Գ . Վագոնին Ելքական վիճակ . - Ոյն
խնդիրն յատկապէս դաստիարակու-
թեան խնդրոյն վերջը դրինք, որովհե-
տեւ ազգի մը մէջ առանց բարեկարգ
ելմտական վիճակի, կարելի չէ, որ
դաստիարակութիւնը յառաջանայ :
Ուստի Շրեափախանութեան պարտա-
ւորութիւնն է Վագոն մտից և Ելց
աղքիւներն քննել և իմանալ, թէ որ-
չափ է ելքն և որչափ մուտքն . եթէ
ելքը մուտքէն աւելի է, հարկ է
անուեսագիտաբար զանոնք չափաւո-
րելու միջոցներն գանել . որպէս զի
Վագոն պատրաստի դրամագլուխ մը
ունենայ կրթութեան և դաստիարա-
կութեան ծառայեցնելու համար :
Ուր խղճի ամենայն հանդարտու-
թեամբ կարող եմք ասել, որ Վագո-
րարեկարգեալ դարրոցներ ունենալու
չափ եկամուտ ունի . բայց որովհե-
տեւ Շրեափախանութիւնը բոլըրովին
իւր պարտաւորութենէն շեղած է .
ընաւ ՚ի նկատի չառնութ սցն կետե-
րը, այս պատճառաւաւ Վագոն եկա-
մուտներն միշտ մասնաւորներու կե-
րասկուր դարձած են և պիտի դառ-
նան . Շրեափախանական ժողով, փոխա-
նակ Կարդ ինքը Շառադիտական եւ
Պատրիարքի յարաբերութեան խնդիր-
ներավ ստուարացնելու . մտագրու-
թիւնք այս օրինակ էական խնդրոց
վերայ դարձուր, եթէ նախատակդ ե-
րք Վագոն օգուածն եւ բարին մտա-
լու 2

ծել է . վասն վե Ազգին թշուառութեան բուն աղքերակներն այս խընդիրներն են , գոյէ այդ աղքիւրներն . վերցուր այդ պատճառները . այն ժամանակ Ազգին մեծ ծառայութիւն արած կը լինիս . ապա թէ ոչ ՚ի զրուր այդպիսի անօգուտ խնդիրներ լուծելու համար ժամանակ կանցնես :

Դ . Աղքային բարյական վեճու . — Աղքային մէջ տիրող բազմադիմի բարյա կան զեղծմունքներն թողումք մէկ կողմ , միայն մէկ հատը ասեմք : Ին տանեկան կեանքը , թէ՛ բնական եւ թէ՛ բարյական օրինօք պէտք է բարյականութեան վերայ հիմնուած լի . ՚ի . որովհետեւ ընտանիքը ազգութեանց մայրն է . իսկ ազգութիւնը բովանդակ մարդկութեան , ուրեմն ազգութեանց բարյական անարատութիւնը ընտանիքներու բարյականութենէն կախումն ունի : Յաւ է մեզ ասել , որ եթէ ոչ մեր ամբողջ Աղքին , գոնէ մեծագոյն մասին համար ընտանեկան կեանքը նշանակութիւն չունի . վասն զի միշտ կը լսեմք , և պիտի լսեմք տակաւին եթէ այսպէս մնայ , թէ այս ինչ մարդը իւր կինը թողուց . այս ինչ կինը իւր այրը ձըգեց , այս ինչ ապօրինի ամուսնութիւնըն եղաւ , այս ինչ գիւղը բռնի ամուսնութիւնը մը կատարուեցաւ , վերվապէս այս ինչ տեղը կրինամուսնութիւնը մը տեղի ունեցաւ : Վասն ամենը բարյականութեան նշանակութիւնը իմացողներու համար պարզ լուրեր չեն և ոչ սովորական իրողութիւնք . այլ բարյական մեծ զեղծմունք . բարյագէտը կը սոսկայ այս տեսակ իրողութիւններէն , որովհետեւ կը զգայ , որ այսպիսի զեղծմունք ընդհանուր բարյականութեան հիմները կը խարիսքէն : Այսպիսի Աղքային բարյականութեան վերայ մինչեւ ցարդ

ամենափոքրիկ տպաւորութիւն մը խակարած չեն և ըստ պիտի ընեն . մինչդեռ եթէ Կոթողիկոսի կոնդակի ընթերցման ժամանակ ժողովայ մէջ քրքիչ մը կամ ծիծաղմը տեղի ունենայ , մեծագոյն մասի ջիղերուն կը դպի , կը զայրանայ , կը ցամսու , շանթարձակ պէրճաբանութեամբ ատենափոսութիւնք կը լինին , բացականչական ճառեր կը կարդացուին . Եթէ Աղքի բարյական վիճակին վերայ մի երեսփոխան , եթէ ոչ երկու , գոնէ մէկ խօսք ասած լինէր , մեզ համար մեծ միսիթարութիւն պիտի լինէր :

Աղք . Արեսփոխանութեան առաջին պարտաւորութիւններէն մին եւս Աղքին բարյականութեան խնդիրն է , պէտք է քննէ , իմանայ , թէ ինչ պատճառներէ յառաջ եկած են բարյական զեղծմունք , ոյք են տեղի տուողք , իմանալին զինի պարտաւոր է անմիջապէս այդ տեսակ ծանրակշիռ զեղծմանց պատճառներն բառնալ ՚ի միջոց , որպէս զի գործք եւս ինքնին անհետին . պարտաւոր է , բարյականութեան փրկարար սկզբունքներն Աղքին մէջ արմատացնելու համար չանալ թահեր եւս շատերն այնպէս կարծեն , որ մեք Արեսփոխանութեան վերայ կրօնական պարտաւորութիւնք կը գննեմք . սակայն պէտք է զիտանալ , որ ազգէն ընտրուած որ և իցէ պաշտօնեայք , թէ եկեղեցական լինին և թէ աշխարհական Աղքին յառաջադիմութեան համար հաւասարապէս պարտաւոր են անխօնջ աշխատիլ . և որովհետեւ ամբողջ Աղքի յոյսը Արեսփոխանութիւն կեղրուանայ . ուստի Աղքին յուսոյն և ակնկալութեան համեմատ պարտաւոր է գործել :

Ե . Աշխարհական-թեան՝ բարեկարգութեան . — Արեսփոխանական վողովը պարտաւոր է նախ Աղքին մէջ գըտ-

նուած թէ կուսակցն եկեղեցականաց
և թէ քահանայից թիւն իմանալ . եր-
կրորդ՝ պէտք է գիտնայ , թէ իւրա-
բանչիւրն ի՞նչ ասափճանի և ի՞նչ կա-
րողութեան տէր է , իւր կոչման և
պարտաւորութեան վերայ որչափ տե-
ղեկութիւն ունի : Այս վերջինը այն
պատճառաւ ասացինք , որովհետեւ մեր
քահանայից մէծագոյն մասը այնպէս
գիտէ , որ իւր պարտաւորութիւնն
մեռեալ թաղել . մլրտութիւն առ-
նել , պատկ գնել և այն է : Եթէ քահա-
նայ մը առողիք միայն իրեն պարտաւո-
րութիւն կը համարի առանց խակ գիտ-
նալու , թէ ի՞նչ է իւր խսկական կո-
չումն . ասկէց իմանալու է նորա խը-
նամոց յանձնեալ ժողովրդեան բարո-
յական վիճակը :

Ո՞ւայն քահանայք չեն իրենց պարտաւորութիւնքը չը ճանդարձողք . այլ կան վարդապետներ , ոյսն իսկ առաջնորդներ , որքքահանաներէն չեն տարբերիք պարտաճանաշութեան մասին : Այս ամենափարեւոր պայմաններին ցարդաններու մեալզվ՝ տգէտ և անօգուտ եկեղեցականոց թիւն երթալով ըստուարացած է , որով ժողովրդեան վերայքեռն ծանրանալով եկեղեցականիք այնուհետեւ սկսան իրենց հայրգ գծուարաւ ճարել . ասկէց հետեւած է ապագային մէջ հաց ունենալու համար զժողովուրդը կեղեքելու խմբմական սովորութիւնը և այլ այսպիսի զանազան ապականութիւնք : Եւ այսպէսով եկեղեցականութիւնը իւր նախնական բարձրութիւնն և վսեմութիւնը այսօրուան երկրաբարչ վիճակին հասուցած է :

Երեսփոխանութեան պարտաւո-
րութիւնն է սոյն զեղծմանց առաջքն
առնուլ և օր ըստ օրէ բարւոքել Եկե-
ղեցականութեան վիճակն . պարտա-
ւոր է հետագատել և խմանալ , թէ ար-

գեօք քահանայից դաստեւ ծուխի բա-
ժանումն արդարութեամբ և հաւա-
սարութեամբ եղած է . թէ չէ ան-
հաւասարութեամբ . մէկն հարիւր
տուն ծուխ ունի , միւս մը տասն
տուն չունի . մէկն հարիւր առուն ու-
նենալովք կեղծանի . միւսն տասն տուն
չունենալովք . Այս կետէրը թէ և նշա-
նակութիւն ունեցող կետեր չեն երե-
ւիր գոնէ հեռուէն , սակայն մեծա-
մեծ զեղծմանց առիթներ կրնան լինիլ
Այս ամենու վերայ Երեսփոխանական
Ժողովք պէտք է իւր ուշագրութիւնը
դարձնէ և պահանջեալ բարեկարդու-
թիւնը անմիջապէս առնէ :

Ո՞եր Ազգն կրօնքով ապրած է ,
կրօնքով կապրի և պիտի ապրի . ցաւա-
լի է ասել , որ սոյն կենսատու հացն ,
սոյն մնունդն , որ Եկեղեցին և եկե-
ղեցականաց ձեռքով պիտի մատակա-
րաբուի , սպառելու վերայ է : Ո ասն
զի Եկեղեցականութեան վիճակն ան-
կարգ է . վասն զի մոտածող չը կայ այս
մասին : Երեսփոխանութիւնն պէտք է
սոյն խնդիրն ու շադրութեան առնու-
իրբեւ արմատ ամենայն խնդրոց : Ե-
րեսփոխանութիւնն պէտք է հասկանայ
որ նիւթական հացի պակասութիւն աղ-
գեր չեն անհետացած , բայց կրօնական
հացի , բարսյական հացի պակասութիւնն
շտա ազգեր կորստեան անդունդն իջած
են : Վեկրօնութիւնը անհաւատութիւնն ,
կրօնական անտարբերութիւնն , վա-
րուց և բարուց ապականութիւնն ժռ-
զութեան կենդանութեան մահացու-
ցիչ թոյներ են : Ուստի մեր Երեսփո-
խանութիւնն Ազգի կենդանութիւնն
մահուանէ աղաստելու համար պար-
տաւորութիւն ունի , պարտաւորու-
թիւն աղգային արդի վիճակն զննել ,
վասն զի անդէն կը կենդանանանան աղ-
գերն , ինչպէս և անդէն կը մեռանին :

Ներու այսակը միւնն . Երկուտասան աշմասյ փարձն ցաւցուց , որ սահմանադրութեան վերաբննու թիւնը ուրիշ բան չը նշանակեր , այլ բոլորովին անգործութեան դատապարտել և կամ խաղաւ ջնջել . ուստի եթէ մեզ ներ . ուի և մեր պատրաստած ինդրու կարգին ուշագրութիւն դարձուի . կառաջարկեմք որ փոխանակ ամբողջ սահմանադրութիւնը վերաբննելու , սրբագրութեան կարեւոր դատուած յօդուածներն որբագրուին , որով ունայն տեղն ժամանակ չանցնիր .

Արդ՝ խօսքերնիս ամփոփելով՝ կը կրկնեմք Երեսփոխանական ձարգովց առաջն պարտաւորութիւնն է , փոխան սկ կաթողիկոսական կոնդակով դրաղելու , Կաթողիկոսէն պահանջէ , թէ ինչ ըրաւ մինչեւ հիմա Պալամէն նախի մասին : Երեսփոխանական մողովց պարտաւորութիւնն է , փոխանսկ Կաթողիկոսի և Պատրիարքի յարաբերութեան անօգուտ խնդիրով ստարապելու , ազգային դաստիարակութեան վերաց դարձնելիու թիւր ուշագրութիւնը . ազգային ելմուական վեճակն ինկատի առնուու և բարցյականութեան համար մոտածել , Եկեղեցականութեան վիճակն բարեկարգել :

Ո՞նչեւ որ այս ծանրակշիռ խընդիրներն չը լուծէ Երեսփոխանութիւնը . ըստ մեզ չը կայ նարա համար ուրիշ խնդիր և կարելի չէ որ կարողանայ իւր պարտաւորութիւնը կատարել և ամբողջ Շահը գոհու:

Դ. Ա. Խ.

ԵԳԵՍԻՈՅ ՆԵՐԿԱՅ ԿՐՈՆԱՓՈԽԱՅԻ ԹԵԱՅ Վ. ՐԱՅ

(Եպոնակութիւն և վերջ . տես 12 թիւ 1872.)

Ի՞նչ է առաջնորդի մը պարտաւորութիւնը , ոյս լու կը բացադրեն և կը սալիքեցնեն մեզ , թէ սուրբ գերքը և թէ սուրբ հարք եկեղեցւոյ ուստի հարկ չէ հոս թուել զանոնք , մանաւանդ որ ուզգոն կրնայ կարգալ Արքունի մէջ գէռ շարունակուած եկեղեցւոյ սլաշտօնէից ուղղուած քանի մը խօսքը , ուր ըստ բաւականին բացատըրուած է և որ ժամանակիս նկատմամբ շատ մեծ կարեւորութիւն ունի : Ա ասըն որց մենք զանց առնելով զայն միացն այսափ կ'ըսենք թէ , առաջնորդը ըսելով մենք կիմանամք եկեղեցւոյ պաշտօնեայ , եկեղեցւոյ պաշտօնէի մը պարտըն է եկեղեցւոյ բարւոք կառավարուել հոգ տանել , այն է համաձայն Ծոտուծոյ կամաց . ժողովրդի հոգեւոր պիտոյքը հոգալ , անոր պարտաւորութիւնները իրեն ճանցնել , զանոնք քրիստոնէական ուսման մէջ կրթել , և անոնց հոգինները կազդուրել Վւետարանի հոգեւոր կերակուրով :

Այս սովորինք մեր ազգային պատմութիւններէն որ քրիստոնէութիւններ ազդի մէջ մոտած օրէն ՚ի վեր , ժողովրդոցն կրօնական երկիւղածութեամբ , այնպիսի չերմ համակրութեամբ միացած է իւր հոգեւոր հարց հետ , որ միշտ հովիւ և հօտ , առաջնորդ և առաջնորդեալ , իբրեւ հոգի և մարմին , իբրեւ հայր և որդի , ընտաննեկան միութեամբ և հոգեւոր սիրով սերոյ յարաբերութեան մէջ եղած են միշտ . Վնձուէր առաջնորդը և հայրապետք քրիստոնէական խանար հութեամբ , իբրեւ գթաս հայրեք իրենց ժողովրդու իբրեւ իրենց մար-